

## ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

### ՎԻՊԱԳՐՈՒԹԻՒՆ

### ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

ՍԱՐԳԻՍ ԴՊԻՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ս. Արուոյս Մատևեադարանին մէջ կը գտնուի ձեռագիր աշխատութիւն մը, գրուած 1800-ին, Սարգիս մանկածու դպիր Սարափ Յօհաննիսեանէ. «Վիպագրութիւն Կոստանդնուպոլիս Մայրաքաղաքին» խորագրով: Յօհաննուած է Պալատ քաղին մէջ, եւ մանրամասն նկարագրութիւնը կ'ընէ 1800-ի Պոլիսին: Անուանաբերքը հետեւեալն է.

ՎԻՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

Յօհաննեալ

Ի Սարգիս Մանկածու Դպիրէ

Սարափ Յօհաննիսեան

Ի Պալատ քաղին կ. Պոլոսյ.

Ի քուիթ Հայոց Ալմեթ

(1800)

Խոյ նոյն էջին տակ, տարբեր ձեռագրով աւելցուած է:

Զայս դրբոյի բնձայեաց բնձ Մեծագույսի. Ղազար Էֆէնոր

Յովհ. Հովուեան յաժի Տեսուն 1890 ի Բէրա-

որոյ յիշատակն որհնութեամբ Եղիցի:

Յովհ. Քչ. Մկրեան

Աշխատութիւնը կը բաղկանայ ձեռագիր 354 էջերէ, եւ որպէս յաւելուած ունի յաւուի ամուններու այբբենական ցանկեր եւ Պոլոսյ յունական նկեղեցիներու ամփոփ նկարագրութիւն մը:

Սոյն ուսումնագրութիւնը միաժամանակ կը տպուի առանձին հատորով:

ԽՄԲ.

Ճնորհիւն Աստուծոյ ամենակալի, ի զիրս ինչ ժառանական վերծանութեամբ երադ ընթացեալ, եւ ապա ըղձիւ մեծաւ փետուր սպիտակի ի թուխ թանաքն թացեալ, կամեցայ գրոշմել ի քարդի վիպակրութիւն հաւաստի բանի՝ սակաւամանեայ յայտարարութեամբ, թէ՝ ո՞յ. Եւ ո՞րպիսի ոք էր Վիւզասն այն, որ նախ պարոպեալ կերտեաց զբաղաքն Բիւզանդիոն, բնակելով ի նմա ինքն եւ իւրքն ամենայն, եւ թէ՝ յորում ժամանակի եղեւ երեւումն նորա: Եւ թէ՝ զիա՞րդ ապա ՄԵԾՆ Կոստանդիանոս յետ բազում ժամանակաց եկեալ ի քաղաքին Հռոմայ պարոպեաց զնո, եւ ընդարձակեալ մեծացոյց Եռանկիւնի իմհաւականութեամբ:

Եւ զնախկին քաղաքիկն Բիւզանդիոն ի ծալրի նորակերտ շինուածոյն իւրոյ թողեալ, որոշեաց եւ յատկացոյց զնա մինչ տեղի կայից բնակութեան Հռոմայական կայուրաց, յոյր սակա տեղին այն Պայտա անուանեցաւ:

Եւ թէ՝ քանի՞ դրունո յարմարեաց ի նորոգ շինածի անդ իւրում երանելին Կոստանդիանոս:

Եւ թէ՝ ո՞քան ժամանակս յետ աւուրցն Կոստանդիանոսի ՄԵԾԻ, մնաց Հռչակաւոր քաղաքս այս ի ձեռու յաջորդաց նորին՝ մինչեւ ի Կոստանդին Բայիօլոկոս արքայն յունաց, որու ի Հինդերորդում ամի թաղաւորութեան եկեալ Սուլդան ՄԷԾէմէտոն ֆաւթիէ յիսրէնէ քաղաքէ էառ զնոյն ի ձեռաց նորին, եւ յետ այնորիկ եկաց մնաց քաղաքս այս ի ձեռու յաջորդաց նորում՝ մինչեւ ցօր զրելոյ մերոյ զդիրս զայս, որում է ամի տեսն 1800: Եւ թուականին Հայոց ոմիթ, զորով քաղմեալ ի գահի յայսմ ժամանակի Սուլդան Սէլիմն Երրորդ, որ է սերունդ երերոտասաներորդ նորին Ֆաթիհ, ոսդւոզ յորդիս զաւակասերեալ: Եւ քանի՞ զինի առման քաղաքին Կոստանդինուլոյու բազում ժամանակիք անցին ի վերայ, եւ յոյրի տեղիքն քաղաքիս խանքարեալ եղծան, եւ յունական անուանք ի մոռացօնս եղեն, եւ կէսք ի նոցունց այլայլեալ շփոթեցան. Եւ վասն ոլէսոյէս նորակերտ շինուածոցն տեղիք ինչ թուրքական անուամբք նշանա-

կեցան, եւ նոքօք յետագայից ծանօթացան:

Եւ արդ այս այսպէս եղելոյ, կամեցեայ իմ զրել արտաքուստ շուրջանակի զեռան կիւնի սպարիսպն քաղաքին Կոստանդինուլոյսի՝ ըստ զրանց եւ ըստ երեւելի եւ նըշանաւոր իրաց ըստ այժմու զործածութեան՝ նշանակելով ի սմին Համառառութեան, սկիզբն արարի ի միոյ ծայրէ անկեան նորին, ուր կայ կայացեալ եօթնաշտարակեան շինուածն պետականին Վիւզասայ, որ Հայի ծովն Պրոպոնդիոսի. Եւ ապա մի բատ միոջէ զծոյեզերեաց զրունս նորին յանուանէ յակոնէ կարգաւ թուելով Հասի մինչեւ յանկինածայրն արքունի Պալատին՝ որ կոչի Սէրայ Պուրինի, եւ ընդ Պաղչէ Գափուսին ի ներքս ի քաղաքն մտեալ, եւ վերելիւք զդրունս ցամաք կողմանն Պալատին եւս սրելով, կրկին իջի յեղը ծովուն, եւ զործեալ ընդ Պաղչէ Գափուսին ի զուրս Եւեալ՝ ի ոքիր արձանացուցի զայլ եւս դրունսն քաղաքին, որք Հային ի ծովածոցն եղներաւին. Եւ այսպէս արարեալ ժամանեցի մինչ և տեղին յայն՝ որ կոչի կրկանակը Գափուսի: Եւ յետոյ ի ցամաքակողմն քաղաքին միտեալ եւ խոսորեալ, եւ մի առ մի զդրունս նորին զծագրեալ գրոշմեցի ի քարոշի. Եւ ի սոսին յամեննեսին բատ պահանջնելոյ Հարկին ուրեք ուրեք նաեւ ներքս ի քաղաքն մտեալ յիշատակեցի եւ զերեւելի շինուածս և զնանաւոր տեղիս քաղաքին Սուանպոլոյ, եւ ապա ընդ պարիսպն արտաքս երեալ՝ կրկին Հասի ժամանեցի ի վայրն յայն կոչեցեալ եէտի Գուրէ, որ է մերոյ զրեալ եօթնաշտարակեան տեղին, յորմէ նախազոյն սկսեալ էի. Եւ անոր եւս փոքր մի յառաջ երթեալ մինչեւ ի զիւդրն Մաղրիսօրա և Ալիստէ Փանոս եւ ֆիյորեէ Պաղչէսի:

Եւ անտի զարձեալ՝ գարճ արարեալ առ պամբք ցամաքակողմն քաղաքին, եկի ի տեղին յալն՝ որ կոչի կրկանակը Գափուսի, եւ անցեալ առ ծովեզերը ընդ զիւդրագագաքն իշեռութի՝ Հասի եւ ի Սիլէ Հատար Աղուէ մէսսին, եւ ի յԱլիպէկ Գօյին, եւ ապա ի Քեսպէտիսանէն, եւ Հանդէպ ընդ կամուրջ զիւոյն անցեալ, եւ ի Հանդիսոյ անտի ճանապարհ արարեալ ընդ Միքայոր

Քեօչքին, եւ ընդ Գարաւաղաճ Պաղէսին, ընդ Խառքեօյ, եւ ընդ Ղալաղաքաքաք՝ ուղղեցի զընթացս մտաց իմոց՝ անցանկեռով ընդ Պէշիքթաշ եւ ընդ Օրթաքեօյ ի Հիսուրն Ռումէլեան Պօղաղ Քէսէնի. եւ այլ եւս յառաջ զնացեալ հասի ապա ի Ֆէնէրն աւոր կողման: Եւ անտի յայնկոյս ընդ ծովին անցեալ ի Ֆէնէրն մասին Անատոլիեան, եւ յայնմ տեղւոցէ եւս յուղի անկեալ անցի ընդ Պէշող՝ եւ ընդ ինձիր Քեօյի՝ ընդ Զրպուղլու՛, եւ ընդ զիւղն Գանիճա՛ ի Հիսուրն Անուոլեան:

Եւ յետ աճիր՝ այլեւս վալրեկութեամբ ժամանեցի յիւսքիւտար, եւ այսր եւս չինչ եւ ի Քաղկեդոն՝ եւ ի Ֆէնէր Պաղէսին,

### ՅԱԼԱԿԱ ՔԱՂԱՔԻՆ ԲԻՒԶԱՆԴԻՒՆԻ, ՈՐ ԿՈՉԻ ԵԽՍ ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԻՍ

Եւ զիտելի է՝ զի քաղաքն Բիւզանդիոն անուու զինի տուման ազաքին Տրուղայի, մեց Հարիւր յիսուն եւ հինգ ամօք յառաջ քան զնունդն Փրկչին մերոյ Քրիստոսի, ի Վիւզանայ զօրապետէն Մէջարացւոց: Որ, խորհեցով երբեմն յաղաղս տեղաչուռւթեան,

Եւ թէ՝ ո՞ւր շինեցեն քաղաք, Հարցին զՊիւթիոն Ալուղոն ի Տէ՛ֆօսն, որոց զուշակեաց Հմայարանն շինել քաղաք Հանդէա կուրացն. կոյրս կոչելով զրնոկիչչն Քաղկեդոնի:

Վասնզի՝ նոքա եկին անդր՝ նախքան զամս եօթեւտասն, եւ ոչ իմացեալ զգեղեցիկ տեղին, այլ որպէս կոյրք նախադատեցին զվատթարագոյնն եւ շինեցին զքաղաքն Քաղկեդոն:

Ուստի առնելով Վիւզան զտեղաչու ժողովուրդո իւր եկին յայս տեղի, եւ կերտեաց զիւղանդիոն ի ծայրի Վոսրուսի ծովուն. եւ ծայրս այս կոչելոր լիկոս, որ ապա կոչեցաւ Արխուն Գէրաս, այսինքն ոսկեղին եղիւր. կամ Արխո Գէրաս, այս է ոսկի եղիւր:

Յայնմանէ անուանեցաւ եւ ծոցն Գոլրոս Գէրասիոս, այսինքն ծոց եղիւրային, որ Երկային դէս ի յարեւմուս մինչեւ ի

զրելով եւ զեղուիսն որք կան ի Հանդիպոջ նորին:

Եւ զայս ամենայն Հաւաքիցի ի մի վար յայսմ Համառատոթեան, ի զըրոց աշխատասէր՝ Եւ սատուղարան արանց, Յունաց, Հայոց, եւ Թուրքաց, եւ Սարգիս՝ Սարսափ Յօհաննիսիսեան նուևստ մանկածու զրպիր Կոստանոյինուազուեցի, ի ժողովրդու եկեղեցւոյ Սրբոյ Հրեշտակապետին Միքույէլի, որ է ի թաղին Պարատի: Ի թուականին Հարոց ոմիթ:

Որպէսոցի՝ ընթերցողաց եւ յըսողաց յիցի գուարճութիւն բատ կարի, եւ մերոցն աշխատանաց տացի Հատուցումն բարի յԱստուծմէ Փրկչին մէրմէ, որ է օրհնեալ յաւստեանս ամէն:

ստադիոնս(1) վաթսունեւինն, բերելով զնմանութիւն եղիւր եղին. քանզի ի յուու վագոյն ծոցս հերձանի, որտէս թէ՝ ի ճիւզս ինչ: Առն այս Վիւզան զարդարեաց զիւղանդիոն՝ եւ այլովք բաղմօք, մանաւանդ պէսէս տաճարօք սուս աստուածոց: Զի շինեաց զտաճարն Դիսոսի, ի տեղւոց անդ՝ ուր յետոյ կազմեցաւ ի Սեւերոս Կայսերէ Զէւրսիպպոսն: Երկրորդ՝ զտաճարն իսասայ՝ եւ Աքիլլեւսի, առ Սարատիգիոնի: Երրորդ՝ զտաճար կոսոցն իզագեայ, ի տեղւոց ձիրնթաց ասպարիդին: Զորրորդ՝ զտաճար կոսոցն Բօսիտոնի՝ առ եղիր ծովուն, անդիման Արխոււայիւսու, այսինքն Խւարիւտարու: Եւ հինգերորդ զտաճարն Ակրոտիդեայ եւ այլի:

Եւ ապա զոյն Վիւզանդիոն քաղաք կոտ որ նոյն է Բիւղանդիոն, վերստին կերտեաց աճեցոյց Բառանիսաս արքայն Սրարդիոյ:

Պարիսպքն Բիւզանդիոնի դրուատին յաղացս այլոց յոյժ՝ եւ մանաւանդ վասն հօ-

(1) Գիտելի է զի Ստադիոն ուրերորդ մասն է միոյ մղոնի. գոլով 125 քայլ երկրաչափական. եւ 250 քայլ հասարակ: Քանզի 2000 հասարակ քայլն է մղոն մի. եւ հազար քայլն երկրաչափական, նունպէս մղոն մի է: Խակ Ստադիոնն մինն ուրեմ մասին միոյ մղոնի: Եւ բայ այս 69 Ստադիոնն տանը մղոն ուրեմիւս:

թանց աշտարակացն զորս կերտեաց Վիւ-  
զասն նախայիշատակեալ։ Այս Բիւզանդիոն  
եղեւ նախապատիւ քաղաք գաւառին Թրակի-  
ուոյ, զինի Իրազլիայի, նոտրան զՄեւեռոս  
կայորն Հոօմայ, եւ ապա մարտ եղեալ ընդ  
ու ինքնակալն Սեւերոս, նկուն տրար զոտ  
յոմի տեառն 197։

Եւ յետ հասուցանելոյ ինքնակային Աւ-  
ւերոսի դքաղաքն Բիւզանդիոն յազրմեցի  
միհամի, ապա Հոօտ տարեալ, սկսաւ վեստին  
չինել զպարիսպս նորա, եւ կառոյց ի նմա-  
րագում շինուածս, զորս լրացուցեալ կա-  
տարեաց որդի նորա Անտոնինոս Գարագաւ-  
յոս, յոյը սակա եւ Անտոնինեան կոչեցաւ  
Քիւզանդիոն։

Այլ յորժամ եղեւ ինքնակալ մեծն Կոս-  
տանդիանոս, կամեցեալ չինել քաղաք, եւ  
փոխել անդր զթաղաւորութիւն հնոյն Հր-  
ոսոմայ, սկիզբն արար չինելոյ զԲիւզանդիոն  
յամի տեառն 326, եւ ընդարձակեալ պատ-  
եաց պարսպաւ, եւ աւարտեալ լրացոյց ե-  
ռանկիւնի ձեւով յամի Տեառն 330։ Ի  
25երորդ ամի ինքնակայութեան իւրոյ, եւ  
արարեալ զնաւակատիս քաղաքին մեծաւ  
վայելչութեամբ ի մետասաներորդում ա-  
ւուրն Մայիսի, կոչեաց զնա Կոստանդիոնու-  
պոլիս եւ նոր Հոօմ, եւ նուիրեաց զնոյն  
Տիրուէւոյ Աստուածածնին, եւ Ամենասրբ-  
ութիւնի միջու Կուսին։

Այս քաղաք բարելիայելու՝ զարդարեալ  
ամենայն զեղեցկութեամբ եկեաց մնաց ի  
ձեռս ութուունեւհինդ յետազայ Կոյսերաց  
զբկթէ՝ ամս 1124 մինչեւ ի ժամանակս վեր-  
ջին արքային Կոստանդիոնուպոլոյոյ՝ Կոս-  
տանդին Բայկօւոզոսի, յորում ժամանակի՝  
հօթներոսոն յամանալ Սուլդան Մէջէմ-  
մէտն Երկրորդ՝ եկեալ յիտրէնէ քաղաքի  
բազմութեամբ զօրաց ի թուականի Հին-  
քէթին 857։ Եւ յամի Տեառն 1453, եւ պա-  
շարեալ աւուրս յիսունեւչորս՝ էտո ի ձե-  
ռաց վերջնոյն Կոստանդիանոսի, ի 29երոր-  
դում աւուր ամսնեանն Մայիսի՝ յաւուր Ե-  
րեքարթի զմեծահռչակ քաղաքն Կոստան-  
դինուպոլիս, ուր ի մարտի անդ սպանեալ  
մեռաւ եւ Կոստանդին արքայ, գոլով ամաց  
քառասունեւրնից։

Եւ եղ Սուլդան Մէջէմմէտ զաթոս թա-  
զաւորութեան իւրոյ ի նմա, եւ մինչեւ զօր  
դրեւոյ մերոյ զոիրս զայս, է ի ձեռս նո-  
ցաւ եւ է այժմ թաղաւոր ի գահին յայնմիկ  
Սուլդան Մէջիմ Երրորդ, որ է քանեւեկր-  
կուերորդ ի նոյն Մէջէմմէտէ ըստ յածոր-  
դութեան, եւ երեքասաներորդ ըստ զա-  
ւականեր ցեղականութեան։ Եւ քանեւու-  
թերորդ ի յամանաւ անսի ի նախահօրէ  
զարմի թաղաւորութեան իւրեանց։ Որ կա-  
տարմ եւ տերէ։ Եւ տէր տացէ նմա կեանա  
խոհական կառավարութեամբ։

ԱՐԴ՝ սկիզբն արարեալ բանիս պատմու-  
թեան ասացուք վասն եօթանց աշտարա-  
կաց, որք կոչին Եէտի Գուլէ, զորոց կու-  
րեմք ասել թէ նախ չինեցան սորս ի վիւ-  
զասաւ, Մէջարացւոյ, սակա պահպանու-  
թեան քաղաքին Բիւզանդիոնի, եկեալ ի  
նոսաւ պահնակ զօրս, վասն ապահովութեան  
քաղաքին։

Իսկ յետոյ ի ժամանակս տէրութեան  
թուրքաց եղեւ տուն բանտի եւ արգեւառոն  
գէղիրաց, եւ թաթարիսանից, եւ դեսպանաց  
քրիստոնէից։

Աստի դէպ յարեւելակոյս երթալով նա-  
ւակաւ, ընդ աջմէ ունելով զէիւթանիս, եւ  
ի ժամանէ զպարիսպն քաղաքիս, տեսանեմք

զՄէրմէր Գուլէն առ պարսպաւ, եւ ան-  
մօտ է առաջին դուռն քաղաքիս։

## Ա.

Նարլը Գափու կոչեցեալ։ Եւ դիրք որ-  
քանս այսորիկ բարձր է, եւ սուկո զոյոյ նա-  
խազոյն ի ամա ծառոց նոնենեաց, կուեղ-  
եալ է զուռնս այս նարլը Գափու։

Եւ աստի երեւին ժօտակայ կղղիքն, եւ  
յայնկոյս ծովուն կեան Ոլլմազս, այսինքն  
Քէշիշ Տաղին։ Տեառնի նաեւ Հանդիպակաց  
ֆէնէր Պաղէէսին, որ մերձ է ի թաղէկեռն  
Գոյ աստանօր առ ծովեղերն, մերձ ի դուռն  
պարսպին Հիւանդանոց մի զօր ստացան մե-  
րայինք ի թուականին Հայոց ոմ։

Եւ ապա վասն զորոյն հին եւ խախուտ, բազում ծախիւք նորոգ շինեցին զնա ի հիմանէ մէծ եւ ընդարձակ՝ ըստ ամենայն պիտոյից, ի թուականին ոմիզ: Ուր դարձանեալ տածին անտերունջ եւ աղքատ հիւանդր տրօր ողորմութեան հաւատացելոց:

## Բ.

Երկրորդ զուոն քաղաքիս է Սամաթիս Գառփուսի, որոյ ի ներքսակողմն է եկեղեցին Հայոց յանուն Սրբոյն Գէորգայ ի դրուխ գառփիւք տեղուոյ իրիք, որ հայի ի ճայն Պրոպոնդիսի:

Եւ միւս այլ եկեղեցի ի նմա առանձին յանուն Ամենասուրբ Երրորդութեան որ գոյով խափանեալ եւ յալլ պէտս ի զործ ածեալ, նորոգ հաստատաց Յոհաննէս Պատրիարք Բաղդեցի Կոյոտ կոչեցեալ ի նորոգեւ իւրօւմ գեկեղեցի Սրբոյն Գէորգայ, ի թուականին ոճածաւ:

Այս եկեղեցի՝ կոչի յայլաղդեաց Սուրբ Մանասթիր, վասն առատութեան ջուրցն որք բնդ նովաւ:

Առումն եկեղեցւոյս ի ձեռաց յունաց եղեալ է ի ժամանակս Թաթիհ Սուրբան Մէջէկմէտին յառման աղաքին կոստանոյին նուրօլսի, վասնդի տեսեալ եւ բնթերդեալ է իմ գիրք մի ողրոց Եղեսիոյ բոլոր կրով, յորոյ յիշառակարանին զրի այսաքս.

«Գրեսաւ Եղդարանս Տևուն Ներսէսի ի մայրաքաքս Ստրնալու, ի Սուրբ Մանաստէրս բնդ հովանեաւ Սրբոյն Գևորգայ գաւրավարին, ձեռամբ անիմաց եւ մեղասմած զրչի կարապէտ Երիցու Համշինցոյ: Աղաչէմ զձեղ անմեղադիր լերուք, զի կար մէր այսափ էր: Թզին ջիր. Յունիս ամսոյ ի ին»:

Սոյն այս եկեղեցի Սրբոյն Գէորգայ, ի իննեւ մէծի հովանութիւն ի բատանագու աղաքի բոլորամբին այրեցաւ ի թուականին Հայոց ոմիա, յօդոստոսի տասն. Եւ մնաց այնպէս ամալի եւ աւերակ, եւ էր նույնու և մին, եւ ցօր զրելու մերոյ զդիրս զայս. յրում էր թուական Հայոց ոմիք:

Եւ ապա այց արարեալ Տեան Աստուծոյ զինի բազում ամաց յամի Տեան 1804: Եւ ի թուականին Հայոց ոմիզ: Խակ ի տան-

կաց 1218 յամսեանն զիւեիննէի չորս եղեւ սկիզբն հիմնարկութեան տանարի եկեղեցւոյն սրբոյն Գէորգայ Սուրբ Մանտուարը կոչեցելոյ: Օրինութեամբ Յօհաննէու Պատրիարքին, յաւուր Շաբարու ի տօնի ած հայրապետացն սրբոյ ժողովոյն Կառանդինուալոսի: Եւ այս ամենայն եղեւ վիրակացութեամբ Կիւլլապեան Յակոբ Ամիրային, զոր սկսեալ շինել, աւարտեցին ի նմին խակ ամի, եւ ի բուականին տանկաց ԱՎՃԱ ուղիիլասրի 1: Եւ Յունիս իւ: Եւ օճաւոր Շաբարու ի տօնի ելիցն ի վիրապէն սրբոյ Լուսաւորչին մերոյ: Եւ ինքն Պատրիարքն մատոյց զարարագն ի նմին աւոր ընդ առաօտն յաւագ խորանի ան մեծի տանարին(1):

Եւ էր աս յառաջ Պատրիարդարան Հայոց մինչեւ ի թուականն թղ. եւ այսր եւս, եւ առա փոխեցաւ ի Գում Գարփու յեկեղեցի Սուրբ Աստուծածնին, ուր նոտի այժմ Պատրիարդն Հայոց:

Գոյ եւ առաղմա մի ի նմա, որոյ ջուրն ու ի իննել ի Պայրդյրէն:

Աստանօր ի Սամաթիսի զոն տունք որ նաևութեան Հայոց հազար եւ այլ աւելի, ոմանք առ եկեղեցեաւ, եւ կէսք բնակեալք ի զանազան թազ:

Ի սահմանի աստ գոյ մզկիթ մի նորանկերո՞ կապարածածք եւ վայելուչ, կոչեցեալ եէնի Ալի Փաշա, ի Բաղի անդ որ կոյր Ալթի Մէրմէր: Զոր շինեաց Հեքիմ Պաշի Ալի Փաշայն, եւ լրացոյց ի թուականի հիմքէթին 1147: Յառաջին նուազի մէզիթութեան իւրոյ: Եւ ունի աս զմի մէնարէ սկեցեկի եւ կշառակի:

Մէրծ ի Սամաթիս է եւ այն տեղին՝ որ ինչի Ալթէթ Պաղարի: Ուր յաւուր կիւրտէկի պաղար կանգնի տուրեւառութեան վաճառի:

Գոյ անդ եւ մզկիթ մի, եւ ունի Երկուս մէտրէսէս, եւ իմարէթ մի, եւ տարիւչչիֆա կանանց: Եւ է աս հանդէպ Տիքիլի Տաշ կու-

(1) Այս պարբուրքինը, ինչպէս նաև նախորդին վերքին նախադասութիւնը աւելցուած են 1800-ի սկզբնական զրչութենէն յետոյ, սակայն նոյն ձեռագրով:

չեցեալ քարեայ արձանին Արկադէսուն՝ կու-  
սեր, որդւոյ մեծին թէոդոսի, որ այժմ  
կործանեալ է, և միայն ստորին կողմն նո-  
րին կայ և մնայ:

Եւ զիտելի է՝ զի մզկիթո զայս շինեառ  
Սուրդան Սիւլէյմանն Առաջին վասն հոգւոյ  
միոյն ի խասէքի արկանանցն իւրոց (որ կո-  
չեր Խիւրէմ Սուրդան, և էր նա մայր  
Սուրդան Աչլիմին Երկրորդի, և Սուրդան  
Պայէկիսի Եղրօր նորա: Եւ մեռաւ ի թուա-  
կանի Հիճրէթին 960 յամսեանն ձէմապիկիա-  
խրի: Գոյով նորա իւր սիրելի Երկրորդ  
բամբիչ), և յանուն նորին Խասէքի կոչէ  
տեղին այն՝ մինչեւ ցայսօր ժամանակի:

Ոչ չառ հեռի աստի՞ ի րարձու անոյ է  
մզկիթին այն փառաւոր՝ քարակիր՝ գմբեթ-  
եալ՝ և կապարածածք, զոր շինեալ է ձէռ-  
ուահ Մէհէմմէկո Փաշա մէզիրին Սուրդան  
Միւրատին Երրորդի: Որ յանուն նորա վե-  
րաբերեալ ասի ձէռուահ Փաշա ձամիսի:

#### Գ.

Երրորդ դուռն է այն՝ որ ասի Տավուտ  
Փաշա Գափուսի: Առ պարտիզաւն՝ որ ասի  
Քիւլիք Լանկա Պոսթանի, կրկին պարսպօք  
որոշեալ մինչեւ ի Ենիփ Գափուն Լանկայի: Այս  
դուռն՝ կոչի այսպէս, վասն մզկիթի եւ  
մահէմմէկի այսինքն դատարանի Տավուտ  
Փաշային, որ է ի ներքանկողմանն սորին:

Եւ սոյն Տավուտ Փաշայս եղեւ մէզիրի  
ապէմ ի թուականի Հիճրէթին 888 ի ժամա-  
նակս թաղաւորութեան Սուրդան Պայէկի-  
տին՝ որդւոյ Ֆաթիհ Սուրդան Մէհէմմէ-  
տին:

#### Դ.

Չորրորդ դուռն է այն, որ կոչի Ենիփ  
Գափու, առ որով է Պիւլիք Լանկա Պոս-  
թանին, որոյ վարունկն անուանի է՝ բու-  
հալ ի նմա, Համեդ եւ Երկայնաձիդ:

Եւ աստ կալ ի մէջ ծովուն պուրձ մի, որ  
Փափադ Գուլէսի կոչի, վասն խեղամաւ-  
լինելոյ անտանօր քանի մի քահանայից Հա-  
յոց՝ ընող մէքիլին Դաւթի Պատրիարքին առ-  
դարիս, որ չորս անդամ եղեւ պատրիարք  
ի Հոսունայոյ ի թուականէն Հայոց ոճը,  
մինչեւ ի թուականն ողիթ:

Եւ քանդի՝ այս մասն ծովու յիսոյ ի մե-

րումս ժամանակի լցեալ հողով ցամաք և-  
զեւ՝ հրամանու Սուրդան Մուսագաֆային  
Երրորդի:

(Յորդամ ի թուականի Հիճրէթին 1174,  
ի 27Երրորդում աւուրին մուհարրէմի շինե-  
սկաւ ի Լաւէի Զէմէն մերձ ի յլլուէրատ  
զգեցեցկաչէն եւ զմայիշակերտ մզկիթին  
զայն, կոչեցեալ Լաւէի ձամիսի, առ ընթեր  
Զուգուր Զէմէին եւ Գափային: Եւ ա-  
ւարակալ լրացուց ի թուականի Հիճրէթին  
1177 յերկրորդում աւուրին ումէմէզանի:

Որ նախ ունէր զմի մէնարէ, եւ ազա-  
միւս եւս յաւելիալ զինի Կօթն ամաց զոյդ  
եղեւ, նման ալոց թագաւորական մզկիթաց:

Որու ժանրահիմ քարամբքն եւ հողովքն,  
որք Ելին ի փորուածոյ Հիմնարկութեան նո-  
րին՝ լցուցեալ զմանն մի ի ծովէն առաջի  
ենիփ Գափու կոչեցեալ զրանն Կոստանո-  
նուպոլիսի, ցամաք գետին արար մնոսա ալեացն  
կատաղութեան, որք ի բնութենէ Հարա-  
ւային հողմուն՝ հարկանեն զաեղիսն զա-  
ռնասիկ, և յասպէս ցամաքեցուցեալ զծոյն՝  
եւ զետին արաբեալ, հրամայեաց ազա վա-  
ճառել եւ տալ դնոյն Հայասեռ ժողովրդ-  
եան, որք տուն շինեալ եւ թաղս յօրին-  
եալ՝ բնակութիւն կալան ի նմին:)

Վասնորոյ պուրձն այն մէրուիշեալ մնոց  
ի մէջ շինուածոցն այնոցիկ: Եւ է նա այժմ  
փրոնատուն ընակչացն այսր թաղի:

Այս տեղի Ենիփ Գափուին զոր ետ Մուս-  
ագիա արքաւ բոլորովին Հայասեռ ժողո-  
վրդեան, որք շինեալ տունս ընակեցան ի  
նուին: Ապա դրեթէ՝ զինի ամաց քաննե-  
կրկուց ի յինել ի մեծի Հրեիզութեան Բո-  
տտանորուր ի թուականին Հիճրէթին 1196,  
բոլիանդակ ալրեցեալ յաճին դարձան ընո-  
ամենայն տունք ընակութեան որք ի նմա:  
Եւ որ այժմ երեւի այն է շինուածն Երկրոր-  
դական, որ յիսոյ շինեցաւ:

Այս Սուլդան Մուսղաֆայա Երրորդ շինեցաց և պանդոկս երկուու, որոց մինչ է մեծ և բազմանենաւկ ի Սաղդա Զէշմէսին՝ Հանդէպ Վալիսէ Խանեն ի ստորեւ քանզաւ, որ կոչի Պիւյխւ Եէնի Խան, և միւսն փոքր Հանդէպ Խմին, որ ասի Քիւչիւք Եէնի Խան: Եղեւ Հիմնարկութեան Նոր Խանեն ի Թուականին Հիճրէթին 1175 յերրորդու տուրն ճէմտղիլախարի, յաւուր Զորեք շարթի:

Այլ մեք զարցուք ի կարդ պատմութեան մերու: Արդ՝ մտեալ ի ներքս Եէնի Գափուեին մերձ ի նա առ պարսպաւ ի Հիւար Տիվլին եւ մօտ ի զրնան Սէլիչն Համամին դոյր՝ եկեղեցի մի Հայոց յանուն սրբուն Սարգոսի՝ զոր կործանեցին այլազդեք նախ քան զամս Հարիւք եւ այլ աւելի: Եւ է նա այժմ տուն բնակութեան: Եւ անոնեալ յառաջ երթեալ ի ճախակողմն կոյս դէպ ի քաղաքամէջն, որ զոյ եւ ազրիւ մի յարահետ ճանապարհին՝ կոչեղեալ Ճիւեմէ Զէշմէսի, և Հանդէպ Խմին պողոտայ, և ի պողոտայի անդ եւս զոյր եկեղեցի մի Հայոց յանուն սրբոյն Նիկողայոս՝ մերձ ի բաղանիս անդը, որ կոչի Զինիի Համամ: Եւ զամ եւս կործանեցին այլազդեք դրեթէ ի նոյն վերուիշեալ ժամանական, և տեղի եկեղեցուն այժմ պարտէ է դոյր ստացուուծ տաճէի: Խոկ ընդ մէջ դրան Եէնի Գափուեին եւ Գում Գափուեին, զոյ ազդին մերու եկեղեցի մի մեծ յանուն Սուլդան Աստածածնին, և է Պատրիարքարան, ուր նատի Ասածնորդն ազդին Հայոց:

## Ե.

Հինդերորդ դուռն է այն որ ասի Գում Գափու: Մերձ ի սա ի ներքանակողման պարրապին է մեծ ապարանն Խոյրաշիմ Խան կոչեղերոյն: Որ էր որդի Մէշէմմէտ Փաշաւի, մէղիրի աղէմի առաջին Սուլդան Սիւէյմանին, ի դասերէ որդւոյ նորին երկորդ Սուլդան Սէլիմին իսմիրիան Խոյրաշիմ Խոյրաշիմ Խանին, որ մուտքա առաջու կանոնին օմանականաց արու զաւակս այս ապրեցուցեալ:

Որոյ զարմն մինչեւ ցայսօր կայ Եւ

մնայ, և կոչին նորա Խոյրաշիմ Խան Օղույրի:

Անէին նոքու եւ յարկ բնակութեան ծովագերեայ ի Սիւլիմմէն, որ ընդ մէջ Գարազամին եւ Խառքեօյին:

Գոյ աստանոր եւ արքայական պալատ, ուր նոտին թաղաղարմ սուլդանի: Այս պարատ յետ ժամանակաց ի Թուականի Հիճրէթին (Թուականը չէ դրուած-Խմբ.) բոլորովին համանաւ արքային Սուլդան Սէլիմին երրորդի փլուզեալ վաճառեցին Հայոց եւ Յունաց: մանաւանդ յազդէն մերմէ բազում այլեւ չարսու եւ խանութք շինեցան:

Եւ աստ է Գաթրը Խանին Հանդէպ վերուրեալ պարատին, որ է կայարան արքունի ջորեաց, և մէյտան ինչ՝ որ յառածի ժամանակս տէրութեան Յունաց լեալ է նաւահանգիստ Գաղէրկայ նաւուց: Եւ այժմ կոչի թուրքերէն Գատրզայ Լիմանի:

Ուր երրեմն գարրին չինկեանէք ընակէին, որոց կանայքն միջնորդելով ի դործ անառակութեան, զաղնիւ կանայ տարեալ առ սեղեսիս՝ խաւառակէին, զորմէ տեղեկացի դրացիք նոցա մեծամեծք ի տաճեաց, ազդ արարին մէղիրին Քէօփրիի Մէ Հէմմէտ Փաշաւի, և նա քակեալ զրնակարանս նոցին Հայածեաց անտի զնոսա: Եւ այս պատահաց զրեթէ ի Թուականի Հիճրէթին 1070:

## Զ.

Վեցերորդ դուռն է այն, որ ասի՝ Զաթատր Գափու, Հանդէպ որոյ զոյ պուրճ մի ճիշդեալ, և յետ կոյս նորին կայ կայացեալ այն եկեղեցին ուղեցեցին, որ կոչի ի թուրքաց Քիւչիւք Ալիասօֆիա, որ ի Ֆաթիհ Սուլդան Մէշէմմէտէն ի մղեթ յեղացրեցաւ յառման քաղաքին Կոստանդնուպոլիսի:

Առ որում է ընդարձակ տեղին այն՝ որ կոչի Ճինտի Մէյտանի, և առ ընթեր տեղուոյս ի ծովեղերն առ պարսպաւ զոյ աշտարակածեւ Փէնէր մի, որ նորոգ շինեալ Հաստատեցաւ անդ ի ժամանակս Սուլդան Օսմանին երրորդի, յինել լուսատու ի գիշերի: վասն ընկղմէլոյ յայնմ ժամանակի

նուռու միոյ անդ առաջի պարսպին, որ զայր յնդիականէ ի մթաղին զիշերի:

## Ե.

Եօթներորդ գուռն է այն, որ կոչի Ախօր Գափու, եւ է առ ի ծայրի պարապի քաղաքին լուսամզօյու, Հուազ արքունի ախօրին, յորմէ անուն առեալ կոչի Ախօր Գափու:

Որոյ ի ներքս ի վերհայեցեալ ի դահաւանդի անդ՝ է Մեծ ձամին զեղեցիկ՝ Սուրդան Ահմէտ կոչեցեալ վեց մէխարէիւք, կայցեալ ի վերայ այնր ասպարիզի, որ կոչի Աթ Մէ յուանի:

Ակիզրն չինման նորին ի թուականի հիճրէթին 1018 եւ յամսեանն չէվալի, եւ աւարտն 1026 յամսեանն չապանի: Յորում Հարթագետին ասպարիզի զոն եւ երկու առը կոթողք հիանալիք: Որոց մին է միապազդ, Հելլէնական եւ յատինական տառիւք դժադրեալ եւ պէսոպէս նշանադրոցմա ի նման ձեւացուցեալ, զոր կանոնեալ է Մեծն Թէոռոս ի վերայ չորից թուճեղէն խարսխադ:

Եւ միւսն է բազկացեալ ի բազում մասնաց, եւ այն եւս զարմանալի՝ վասն կայուն հաստատութեան իւրոյ:

Նաև կերտուած մի թուճեղէն, որք են երեք վիշապ օճք ընդ իրեարս պատատեալիք: Զորոյ զիէսն ընդ զիլսոյ կուսէ՝ Հարմամբ յախտի մրիպակաւ կոտորեաց ի միում Հանդիսական աւուր՝ Հոչակաւոր վէղիրն Սուրդան Սիւլէյմանին Առաջնոյ Խաղահեմ Փայայն:

Հանդէպ որոյ է մեծ սէրայն նոյն Իսրահիմ Փաշային, չնորհեալ յարքայէն նման: Որ ասի Խաղահիմ Փաշա Սէրալի: Ուր երբեմն կրթեալ յինէին իշողլանիք, որպէս այժմ ի Սէրալին Ղալադալի:

Եւ սասպարիզէ աստի տեսանի մեծ Տաճարն Այիս Սօֆիայի, կայցեալ Հանդէպ այնր որան արքունի Պալատին, որ կոչի Պապի Հիւմայուն:

Որ ի յունաց ժամանակէն մնացեալ մեծ եւ անուանի Տաճար էր, եւ Պատրիարքարանին եկեղեցի:

Եւ յետոյ Սուրդան Մէհէմմէկոն Թաթիչ արքը զնա Աւագ Մղկիթ, երկու մէխարէթիւք:

Եւ ապա Սուրդան Սէլիմն երկրորդ չին-

եաց երկուս եւս մէխարէս, որովք չորս եղին մէխարէթ նորին:

Կերտեաց նոյն Աէլիմ արքայ, եւ երկուս մէտրէսէս, եւ վասն իւր անուանօր գմբիթեայ չիրիմ զերեզմանի:

Եւ վասն անխախտուտ մնալոյ մեծի դրժմիթին՝ Այիս Սօֆիայի եւ արքարին որմանց նորին հրամանաւ նորա տուաւ նեցուէ հաստատութեան որ ակներեւ տեսանի:

Եւ զրարձրաշէն տունսն, որք մերձ էին ի առանք Այասօֆիային՝ եւ վնասակարք նմին, զնոց արծաթոյ ի տերանց նորին զնեալ, ընդարձակութիւն արքը բակի նորին՝ չուրջ դժուականութեամբ հիճրէթին 980:

Եւ զիտելի է՝ զի ոոյն եկեղեցիս Այիսօֆիա չինեցաւ նախի՝ ի Մեծէն կոստանդինոսէ, եւ մինչ այրեցաւ յոմի Տեառն 530: Ապա յետ սակաւ ժամանակի, յոմի Տեառն 557 նոր ի նորոյ եւ բազմօք մեծաղոյն եւ պարձառադոյն քան ի միջոցի վեց ամեան ժամանակի: Պատմէ եւագրիսոս յինել երկայնութեան սորա՝ ընդ չափու 190 սորից, եւ լայնութեան 115 սորից: Իուր արքութեան ի տարածութենէ գետնոյն մինչեւ ի կեդրոն կիսադնուակին 180 սորից:

Որոյ զրմբէթն էր կարի բարձրագոյն, որ երեւէր յամենայն կողմանցն կոստանդինուալոյոյ: Եւ ապա կործանեալ ի ծանրութենէն, ցածուցին զնոյն ընդ չափու չնդիտասան կանգնոց, որպէս այժմ երեւի:

Եւ առ նախաբան զառումն քաղաքին ի յայլագեցաց, էր Պատրիարքական եկեղեցի, որ եւ ըստ արտունութեան կոչիւր՝ Մէծ, եւ այն վասն զերազանց նորին մեծութեան, եւ վասն Պատրիարքական արքանընտրութեան:

Եւ այժմ մըղկիթ է հագարացւոց:

Աստ մօտ է եւ Արսլան Խանէն, շինուած վաղնջական զմբիթեայ եւ քարակիր, ուր պահին՝ առիւծք, ինձք, եւ այլք ոմանք ի զարգանաց: Սա էր եկեղեցի յանուն Յուհանու Աւետարանչին, վերանորոգեալ ի Հերակլ Կայսերէ:

Եւ ի վերայ նորին նազդաց կտանէն արքանի նկարչաց կայսր բնակութեան:

Եւ եւս աստանօր տեղի բնակութեան ձեռքէմի գօրաց, որ ասի ձեռքէմիէր Գրշլասի, զոլով կայացեալ ի հարաւոյ կողմանէ Այժիսոփիային:

Այլ մեք աստի զարձեալ զարձցուք ի ծովագրն ի յԱխոս Գափուն, ուստի ի վեր եւս եալ այսքան շրջապայեցաք:

Արդ՝ անցեալ ընդ Ախոս Գափուն կա, անդէն ի Պայտատին, Գուշխանէն, եւ է աս տեղի, ուր պահն ազգի ազգի թռչունք, եւ հաւը զանազան:

Որ յառաջ եկեղեցի էր Հոյակապ յանուն Սրբոյն Յոհաննու Մկրտչին, Այլ Եանի կոչեցեալ, յորում էր Տապան Սրբոյն Մինասյ, ընդ երկուց մարտիրոսացն Երմոդինեալ, եւ Եւզրարոսի:

Եւ սուկու մի յառաջ ընթացեալ առ ծովեղբր է Պալրոդ Խանէն, եւ անդ է փայտակերտ Քեօչքն սպայրգձի պաշինն ի վերածովուն, եւ Դայեան չինեալ անդանօր ի ծովու, յորում որսան ձկունս վասն արքային, եւ յղն ի ներքս ի պայտան:

### 1.

Այս է նաևսկին դուռն արքունի պայտատին, ընդ որ մուտ եւ եւ առնէ պայտաճի պաշինն ի Պէլլիք Պաղչէն, այսինքն ի պարտէդին արքուն:

Առվորութիւն է արքայիցն Օսմանականց, զի բազում անգամ յորժամ կամիցին ընկեցիլ առնեն զմէդիրն, եւ աքսորել ուրեք, իջուցաննեն զնա ի Պալրոդ Խանէն, եւ առնտի Զէքտիրի նաւաւ առաքեն յաքսորս, ուր ուրեք եւ կամիցին:

Եւ աստի փոքր մի յառաջ երթեալ՝ դոյլ աղբիւր մի առ եզեր ծովուն, եւ ի նմին տեղուց ծառք, ուր թէ Հանդիպին երբէք նաւայարք նաւուց՝ զհանդերձս իւրեանց լուանան:

### 2.

Երկրուու գուռն արքայական պայտատին է այն, ընդ որ մուտ եւ ել առնեն պաստանձիք:

Եւ աստ է Քեօչք մի յեզր ծովուն առ ընթեր եւ յարակից որմոյ արքունի պալտ-

տին: Որ ասի Խնձիլի Քեօչք, վասն վինջոյ միոյ մարզարասոյ ի կախ լինելոյ զառաստողէ դմբեթի նորա:

Եւ ի ներքոյ այսր Քեօչքի՝ է ջրհորի այն, որ կոչի Գումբըւա Այազմասի, ուր ի վեցերորդում առուրն Օդոսոսսի, ի տօնի Այլակերպութեան Փրկչին՝ լինի բանիյիր նորա, յոր երթան յոյնք յայցելութեան բազում ժողովուրդ արք եւ կանայք յամենայն կողմանց քաղաքին:

Աստանօր ի վերայ պարսպին զոն նշանք խաչի:

Եւ փոքր մի յառաջ երթեալ դոյլ ծակ մի առ որմով պարսպին, վասն անտի արտաքու հեղանելոյ աղտեղի ջուրցն սէրային:

Եւ այլ ծակ ինչ՝ սակս արտաքս ընկենուոյ եւ թափելու ընդ այն ի ծով զաղրիւսս պատատին:

### 3.

Երրորդ դուռն արքայական պայտատին է այն, որ կոչի Հասրրաձըլար Գափուսի:

Աստ պատանճիք կանգնին զանձաւ ի ձեռու, զի օգնեսցին յալեկոծ պահու նաւուցն ընկերելոց, եւ մարդկանցն սուզելոց, եւ քարչեսցին ի վեր զանձաւիւք, եւ ազատեսցին:

Աստ դոյլ ի պարսպին ծակ ինչ իրեւ պատուհան, ընդ որ զինեղդամահ սպանեաւորն ի սէրային՝ ընկենուն ի ծով: Այլ փոքր մի յառաջ կարդաւ շարեալ են դօփք, ունելով զբերանս իւրեանց դէպ ի ծով, եւ են զիտեղեալք ի վերայ երկանիւ սայլից ի ներքոյ ծածքի:

Աստանօր որմն պարսպի պայտատին քակեալ, եւ բացեալ, շինեցաւ ծովեղերեալ բրնձակերտիւն նորակերտ եւ վայելուչ վասն մօրն Սուլուան Սէլիմին Երրորդի շուրջ զթուականութեամբ հիճրէթին 1210:

### 4.

Չորրորդ դուռն ասի Դօփ Գափուսի: Ուրոյ առ ընթեր դոյլ աղբիւր մի:

Եւ մօտ ի յայս դուռն դոյլ յառաջ փալտակերտ զահ մի, այսինքն Քեօչք:

Եւ է աս մի անկինածայրն քաղաքիս, որպէս քիթ իմն, եւ հայի ուղղակի ընդ արեւելս յիւսքիւտար, եւ ընդ հիւսիս ի նե-

զուցն Աևաւ ծայսուն Պոնտոսի:

Եւ յերկոսին կողմանուն այսր դրան՝ զոն երկու մարմարփոնեայ աշտարակք, եւ ի վերայ բարաւորի դրան կախեալ կան ըրդ-թայիւք քամակի կրիսյի իրիք մեծի, որ ասի թուրքերէն զավլու պազա:

Եւ մէծամեծ ոսկերք ողան վիթխառի ձկան միու, իրը երկու մարդաշափ երկու- հութեամբ խոսուրնուկ կապեալ:

Եւ ի վերայ երկուց աշտարակացն կայ ուր յունական:

Եւ այժմ զու յայսմ տեղուց յանկեւն առասպի պայտատին յարկ քառանկիւնի վայ- յելուչ եւ բնդարձակ, կայացեալ ի վերա: Էճեայ սեանց, զոր նորոգ կերտեաց Սու- դան Մահմուտ՝ որդի Սուլդան Մուտա- ֆա, ին երկրորդի, շուրջ զթուականութեան չհճրէթին 1152:

Եւ պիտի է, զի ի թուականը Հայութին 1116, Չուկն մի որ կոչի Մուրին զուով եւ հայ ի քաղցր ջրոյ, եւ մտեսի ի Սուա Նո- գրի, եւ մոլորդալ ի ճանապարհ իրտէ, եւ Եկեալ բնու շոր ծովուն՝ ժամանեադ ի Բա- ռանզօյ, եւ արկ զինքն ի ցամաց տուանի եւոյի Քեօչքի կոչեցեալ տեղուց, աւրանի տալատին, եւ Սուլդան Աճմէտն երրորդ լունցաւ զիտի զիշին նորա ժանոնորոյ եշուցեալ ձուկն այն, զուա չափ կշռու- թեան նորա հազար վեց հարիւր օհու: Եւ ոսկերքն որք լիշտառակեցան վերոտոյն, են ոսկերք նորա՝ կախեալ մինչեւ զայսօր չրդ- թայիւք:

Զայսմ ոսկերէ ձկան այսպէս զրէն պատ- միք Թուրքոց ի տարեկութիւնու իւր- եանց:

Բայց երեմիս Զէլէպին ի զիրս իւր շոր աւարտեալ է քանն եւ չորս ամօք յառաջ- քան զդիսուած Մուրինա ձկանս արտորիկ, զրէ այսպէս:

«Եւ մէծ ոսկը մի ողնաշար խոսորնուկ կասած բնու դրանն, որ երկու մարդոյ չա- փով տեսանի հասակն իւր երկայն»:

Որով իմացեալ յինի թէ՝ եւ յայնեամ զայր անտանօր կախեալ ոսկը ձկան, սո- կայն՝ թէ ասացեայն նորա ո՞ր ոսկը իդէ՝ զան ես՝ ոչ կարեմ որոշել:

Այլ մէր դարձեալ դարձուք ի կարու ըն- թափից բանին մերոյ:

Գոն եւ բազում նշանք խաչից ի վերա:

(Դար. 1)

որձիցն քաղաքիս, եւ զիր յունարէն յանուն թէ ոփիլոսի Կարսեր նորողողի պարսպին կոստանդինուազուոյոյ:

Որ թագաւորեաց յամի Տեառն 829: Եւ զրուածն այն այսպիսի ինչ է, որ կայ դր- եւու ի մերս պարսպին ի բազում տեղիս:

Թէ՛ս ՈՂՈՐՄՈՒԽԵԱՄԲՆ ԱԱ- ՏՈՒՆՈՅՑ ԹԱՂԱԼԻՈՐ ՀՅՈՒՄԱՅԵՑԻԱՅ:

Եւ են երեք հարիւր ութսուն եւ յեց Պուրձք ի բոյոր չրջապատի պարսպի քաղա- քիս:

Եւ առ ի յինել չրջապատութիւն քաղա- քիս Կոստանդինուազուոյոյ՝ մզոն ութսուու- սոն:

Կոտի եւս Կօթնարյուր քաղաքն Կոստան- դինուազոյիս: Զի ի վերայ Կօթնաց րորու կատ Հաստատեալ եւ զիտեղեալ:

Աստանոր ի ծայրի արքունի պարտուս գոյր զեղեցիկ զան մի մարմարինեայ, ուր Սուլդան Խողբանիմն շատ անդամ առնէր խարմէթ, ալսենքն առանձնութիւն, եւ առ Հոնուեր Թողուհեա, նոնժոր, եւ զուսա- նուու:

Ուր եւ սեւաթորմի ներքինի խոտրմ ա- զայք ակնադէտ սպասեալ ի բաց վարէին զնաւուն ձեռօք թաշկինակս շարժելով, եւ որք առ նորօք մօս անցանին քարաձիգ ի նոսա յինեայ: Եւ տեղիս այս կոչի Սէրայ Պունի: Եւ է վայր ամենահայեաց՝ զի զեկ- եալուն յամենայն կողմանց տեսանէ եւ որտէ:

Ասու յառաջ ընթացեալ Հաստանէթ յաղ- րիւրն յան՝ որ կոչի Միւպասիր, որ է մաւր դուարձական, չրջապատեալ ի ծառոց չինարի եւ էրդէյանի, եւ սիւնք աղբերն կազմեալ ի սումացի քարէ: Եւ մօս ի նու նէմազիւան մի ծովահայեաց, որ հայի ի Դայտու եւ ի Թօփ Մանէն:

Եւ յես կուսէ նորին է նաւատեղին աշ- ուունական, ուր է նաւն թագաւորական ի նեռուու առկի ծածկութիւն ծածկեալ, եւ կոտի տեղիս այս թուրքերէն Գալրդիսանէ, ալսենքն նաւատուն, եւ են նաւամփարք սոսու ի սոսէն Պոստաննեաց:

Որք ի զնալ արքային նաւաւ ի տեղի ու- րեք պինիչի, սորս են թիսամարք նաւին, եւ անուն ալսոր նաւու կոչի սահտոյ, և ուամկօրէն դանձապաշ: Եւ է սա ընդ խնու- մովք Պոստաննեաց: